ԺԱՌԱԳՐՈՒԹԻՒՆ Ի ԱԼԱԹԱՐԴԱ

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՎ ԱՄԻՍ Ի ԱԼԱԹԱՐԴԱ

ԵՐՐՈՐԴԱՅ ՄԷՆԷ ՆՈՒՄԷՐՈ 1083 ՅՈՒՆԻՍ 1 ԲԷՐՇԷՄԳԷ 1872

ԱԼԱԶՊՐԱՆԿԱ 13 ՅՈՒՆԻՍ 1872

ՄԷԾՄՈՒԱԼՑԸ

ՀԱՅԱՏԻՍ

Իշպու Մէծմուալցը Հայատիս, բազար, ուրթու վէ ճումա կիւնլէրինուէն մասատա պու գրթատա եէվմիյէ նէյր օլունանաղ տրր։ Սէնէլիկի բէյին օլարաղ 200, Ալթը այլըղը 110, Իւչ այլըղը 60 ղրշ. վէ թանէսի 1 ղրշ։ Տաշրալար իչին պէհէր նումէրատունա բօսթա իւէրէթի ալընանաղը իսասէթէն պէյան օլունուր։

Իլանաթըն պէհէր ստրատը ալթը սէֆա լրգ 3, իքի սէֆա իչին 2, իւչ սէֆա իչին 1½ ղուրուշ, իւչ սէֆատան գիյատէ օլան, վէ զայէթ ուզուն իլանաթ իչին ատրընա բազարլրգ օլունուր։

Տաշրալարատան կէլէն մէքթուպ վէ իլանաթըն բօսթա մէսարիֆլէրի, կէօնատէրէնլէրին իւզէրինէ օլատուղու պէյան օլունուր։

ՈՒՄՈՒՐՈՒ ԲՕԼԻԹԻԴԻՅԷ, ՊԷԼԷՏԻՅԷ, ՎԷ ԻԼՄԻՅԷ

ՎԷ ՄԷՎԱՏԸ ՆԱՖՈՒՍՅԸ ՍԱՅՅԻԲԷՅԷ ՄԻՒԹԱԼԻԳ ՊԱԶԱՐԹԱ

ԱՍԻԹԱՆԷ 1 ՅՈՒՆԻՍ

ԻԼԱՆԸ ՄԱԽՍՈՒՍ

Բէվլիսուրուս կոնդակընըն էրմէնիճէ եազը իլէ Թիւրքճէ թէրճիւմէսի պատահանէմիզտէ իւչէր զուրուշա սաթը լմաղտա տրը։

ԽԱՐԻՃԻՅԷ

Ինկիլթէրրա զապրթանը ասկէրիյէսինտէն պիր զաթ, պու տէֆա Լօնտրատա Կոնապիթրթ Սէրվիս նամ ճէմիյէթտէ Բուսիանըն գուվվէի ասկէրիյէսի հադգընտա ամիտէքինութգու իրատ էյլէմիշ տիր։

Զարընը գուվվէի ասկէրիյէսի 1870 Նոյեմբեր 16 թարիխի իլէ, սատր օլան պիր էմրը իմբէրատօրիյէ թէվֆիգան թէնթիդ վէ թանզիմ օլունմուշ տուր։

Մէղքիւր էմր իլէ խըտմէթը ասկէրիյէ թա՛միմ իտիլտի իսէտ, թէնսիզաթը ասկէրիյէ իլէ թէշքիլ օլունաճադ ասաքիրի իհթիյաթիյէ ուսուլի, հէնուզ թէմամի իլէ մէվզրի իճրայէ գօնուլամամըշ տրը, չիւնքի ասաքիրի իհթիյաթիյէնին թէշքիլի իչիւն, լազըմ օլան զէման հէնուզ կէլմէմիշ տիր։

Ռուսիա ահալիսինտէն սինսի ասկէրլիյէ միւսայիտ ալթը միլեոն նէֆէր գատար ասկեր ալընագիլիր իսէտ, իքի միլեոն նէֆէր մուալլիմ ասկերատէն զիյատէսինէ լուզում կէօրիւլմէյօր։ Խասթա վէ ալիլ վէ եա սաղլաթ վէ եախօտ խըտմէթը ասկերիյէտէն միւսթէնա թութուլաճադ սայիր քիմէսնէլէր հիսապա իտիալ օլունմայարաղ, իշպու իքի միլիոն նէֆէր ասկերին օն սէնէյէ գատար վիճուտէ կէթիրիլէճէյի մէլհուզ տուր։

Էվվէլ էմրտէ, եիրմի պիր եաշընտա պուլունան կէնճլէրին, եիւզտէ եիրմի պէշի ասաքիրի նիզամիյէյէ տախիլ օլուպ, սէքիզ սէնէ սանճաղ ալթընտա խըտմէթ իտէճէքլէր, վէ սօղրա եէտի սէնէ տախի ասաքիրի իհթիյաթիյէ սընըֆընտա պուլունաճաղլար տրր քի, օ զէման օթուզ ալթը եաշընտա օլաճաղլար տրր, մէղքիւր եիրմի եաշընտա օլան կէնճլէրին գուսուր եիւզտէ եէթմիշ պէշի մէմլէքէթլէրինտէ ասաքիրի միլիյէ մաղատմընտա թատալիմ օլունարաղ, էնայի մուհարէպէտէ եիւզտէ եիրմի պէշ ասաքիրի նիզամիյէ հարպա սէվգ օլունտուղու հալտէ, մէղքիւր ասաքիրի միլիյէ տախիլտէ, մուհաֆըզալի ասայիշ մէմլէքէթէ վէ գալէլէրին մուհաֆըզասընա, վէ գուրա իլէ աբընան նէֆէրաթըն թալիմինէ մէմուր պուլունաճաղլար տրր։

Եիւզտէ եիկիրմի պէշ ասաքիրի նիզամիյէ գուրա իլէ ալընըպ, նազարիյաթ իլէ քիմէսնէ միւսթէնա գալմայաճաղ տրր, վէ խըտմէթը ասքէրիյէ օթուզ ալթը եաշընտա խիթամ պուլաճաղ տրր։

Գուվվէի ասքէրիյէնին պաշ նէղարէթինի, իմբէրաթօր քէնտիսի տէրէօհտէ իյէմիշ օլտուղունտան, ումուրու հարպիյէ տաիրէսինտէ միշարիլէյհին մախսուս պիր գալէմ օտասը վար տրր, վէ տաիրէի մէրգումէ օն իքի գրսմա միւնդասէմ օլարաղ, պունլարտա իմբէրաթօրուն գալէմ օտասը, վէ մէճլիսի հարպիյէ վէ մէհքէմէի քիւպրաի ասքէրիյէ, վէ ումուրու հարպիյէ նազըրընը գալէմ օտասը վէ սուարի իլէ բիյատէ ասքէրլէրինին ումուր վէ խուսուսաթընը, վէ մէքեաթիպի ասքէրիյէյի իտարէ, վէ հէր ֆրգաի ասքէրիյէնին էրքեանընա նէզարէթ իտէն, էրքեանը հարպ մէճլիսի վէ մաաշ վէ թայեին վէ էլպիսէլէրէ մէմուր օլան մէճլիս, իտարէի ասքէրիյէ վէ իսթիհքամ վէ օրտուկեահլարա նէզարէթ իթմէքտէ օլան սէնատի տաիրէսի վէ մէճլիսի սրհհիյէի ասքէրիյէ վէ մէքեաթիպի իտարիյէի ասքէրիյէյէ նէզարէթ իտէն մէարիֆ տաիրէսի, վէ նիզամաթը ասքէրիյէ տաիրէսի մէվճուտ տուր։

Ասաքիրի միլիյէ վէ իհթիյաթիյէյէ նէզարէթ իտէպիմէք իւզրէ, Ռուսիա մէմալիքի 1864 սէնէսինտէն պէրի, օն տէօրթ էյլէթի ասքէրիյէյէ թաղսիմ օլունմուշ տուր քի, պունլար Բէթէրսպուրկ վէ Վիլնա վէ Ֆինլանտ վէ Վարշավիա վէ Քիէֆ վէ Հօճա պէյ վէ Հարգօֆ վէ Մօսգա վէ Գուզօֆ վէ Գազան վէ Օրէնպուրգ վէ Շարդ Սիպէրիյասը վէ զարպ սիպէրիյասը վէ Թաթարիսթանտան իպարէթ տիր։

Իշպու էյալէթլէրին հէր պիրինին ըսսի իտարէսինտէ պիր վալի, վէ պունուն մայէթինտէ էրքեանը հարպ մէճլիսի վար տրր, իշպու մէճլիս ճիւմլէսինէ նէզարէթ իտէն դրսմընտան պաշգա օլարաղ, էյալէթ տախիլինտէ պուլունան ասքէրին մաաշ վէ թայեին վէ էլպիսէսինէ նէզարէթէ վէ մէքեաթիպի ասքէրիյէ իտարէսինի ռույէթէ մէմուր դրսմար իլէ էյալէթը թօրխանէ դրսմը վէ էյալէթը սէնայի դրսմը վէ էյալէթը սրհհիյէ դրսմը նամը իլէ, ադսամը միւթէսիտէի հավի տիր։ Պունտան պաշգա տախիլի էյալէթտէ մահալ պէ մահալ ֆէրիդ վէ լիվալար պուլունուպ, պունլարընտա խըտմէթի տախսիլի իսնանը ասքէրիյէ օլան քիմէսնէլէրին տէֆթէրինի թութուպ, հինի հաճէթտէ պունլարը թօքլամադտան իպարէթ տիր։ Ասաքիրի իհթիյաթիյէ սընըֆընտա պուլունան նէֆէրաթ հիւքիւմէթէ մահալը իգամէթլերինի խապէր վերմէք շարթը իլէ, հէր նէրէտէ իսթէրլերսէ իգամէթէ մէղուն տուրլար, վէ հինի մուհարէպէտէ մէմլէքէթլերինէ պագըլմայարաղ, էն եազըն մահալտէ թէշքիլ օլունաճաղ ալայա իտիալ օլունաճաղլար տրր։

Ասաքիրի նիզամիյէնին իհթիյաթ սընըֆը, եէտի սէնէ խըտմէթը ասքերիյէլերինի թէքմիլ իտէրէք, եիրմի սէքիզ եաշընտա պուլունանլարտան թէշքիլ օլունաճաղը միսիլլու, ասաքիրի միլիյէնին իհթիյաթ սընըֆը տախի պիլ ճիւմլէ ահալինին սիլահ ալթընա ճէլպի իլէ, թէրքիպ օլունաճաղ տրր, չիւնքի թէնսիզաթը ասքէրիյէ թէմամի իլէ իճրա օլունուր իսէ, ահալի քեամիլէն ասքէր թալիմինի էօյրէնմիշ օլաճաղլար տրր։

Հալը հազըրտէ, թաղսիմաթը ասքէրիյէ, սուարի վէ բիյատէ վէ թօքճու վէ սէնայի վէ շէշխանէճի գըսմլարընտան իպարէթ պուլունաճաղ իսէտ, հալը սէֆէրտէ, պունլար ֆրգալարը, վէ ֆրգալար տախի օրտուլարը թէշքիլ իտէճէքլէր տիր։ Ասաքիրի նիզամիյէ իւչիւ խասսա օլմադ իւզրէ, գըրդ եէտի ֆրգա բիյատէ վէ սէքիզ ալայ շէշխանէճի վէ էլլի ալայ բիյատէ թօքճու, վէ սէքիզ ալայ սուարի թօքճու, վէ պէշ ալայ սէնայի ասքէրինտէն իպարէթ օլուպ, թախմինէ կէօրէ հալը հաղըրտէ պունլարը մէճմուի օթուզ իւչ պին օթուզ իւչ նէֆէր զապիթ վէ եէտի եիւզ օթուզ պէշ պին պէշ եիւզ օթուզ ատգուզ նէֆէր, վէ հալը սէֆէրտէ գըրդ իւչ պին իւչ եիւզ էլլի պէշ զապիթ, վէ պիր միլիոն իւչ եիւզ էլլի սէքիզ պին ալթը եիւզ եէթմիշ իքի նէֆէրտէն իպարէթ օլաճաղ տրր։ Թօքլարը եէքիւնիւ իսէ պին ալթը եիւզ էլլի ալթը գրթա տրր։

Թալիմ վէ թէրպիյէլէրինէ կէլինճէ, եէտի սէնէ խըտմէթը ասքերիյէլերի զարֆընտա, մայիստէն հոկտեմբերէ գատար չատը ալթընտա պուլունաճաղլարը, վէ նոյեմբերտէն մարտա գատար եիւզ պաշը վէ եախսա միւլազիմլեր մայէթլերինտէքի նէֆէրաթա, մէքթէպ խօճալըղը տախի խտէճէքլեր, եէնի օգույուպ եազմադ էյրէտէճէքլէր, վէ ֆէնընը հարպ իւզէրինէ մալիւմաթ վերիպ, լայըղը իլէ թէֆհիմ իթտիրմէք իւզրէ, սիյահ թախթա իւզէրինէ ըսիմլէր եազուրբաճաղլար տրր, իքի սէնէ խըտմէթը ասքէրիյէտէ պուլունուպ, չավուշ օլան վէ պիր ազ տա օգույուպ եազմադ վէ հիսապ պէլէմիշ պուլունան նէֆէրաթ, զապըթանը ասքէրիյէ մէքթէպինէ տախիլ օլապիլէճէք տիր, չիւնքի հէր բիյատէ վէ սիւարի թօքճու պաթարիյէսի, վէ բիյատէ թօքճու ալայը իչին պէօյլէ պիր մէքթէպ թէշքիլ օլունմուշ օլուպ, պունլարա իքի վէ եա իւչ զապթի մախսուսէն նէզարէթէ մէմուրլեր տիր։

Պու մէքթէպլէրտէ, միւատէթը թահսիլ էյէ իքի սէնէ միւմթէտ օլուպ, պիրինճիսինտէ թարիխ վէ ճօղրաֆիա վէ իլմի բաղամ, վէ սիւարի իլէ թօքճու մէքթէպլէրինտէ թրպապէթ, հայվանաթ մուդատուէմաթը, վէ իքինճիսի սէնէ տէ թարիխի ասքերի, վէ ֆէնընը իսթիհքամ վէ ֆէնընը հարպ վէ ըիյազիյաթ թահսիլ օլունուր, ֆէնընը հարպ տերսլերի, պէօլիւք վէ եա թապուրլարընը եէքարիկերի իլէ մուհարէպէ թաղլիտինէ մուգատէրէթլէ իճրա օլունուպ, մէսէլա իքի նէֆէր թէրաֆէյնէ գօմանտա իտէրէք, իշին խիթամընտա պունլարընը մայէթլերինտէքի ասքերին մէվգրի հարպիյէսինի, վէ հարաքէթլերինի, վէ քէնտիլերինին մագսէտինի թարիֆ իտերլեր, վէ պէօյլէ պիր նէֆէր վիսթօլ նէհրինտէն թալեա ասքերի նէ սուրէթտէ կէչէճէյինի, վէ պիր սիկերի տէ Լօնտրատան հարաքէթ իտէճէք պիր սէֆինէնին Բէթրսպուրկա գատար նէրլերէ ուղրայաճաղընը, վէ օ մէմլէքէթլերին բայրաթախթարը իլէ հիքիմտարլարընը էսամիսինի, վէ պիր պաշգա նէֆէրտէ Ռուսիատա պիր մահալի պայիտտէն Բէթրսպուրկա գատար նէհրէն կէլինէճէք եօլարը, վէ էսնամ բահտէ կէչիլէճէք մահալլերի, վէ ասքերին լէվազիմի նէ սուրէթտէ թէտարիք օլունաճաղընը պէր թաֆսիլ թարիֆ իթմէյէ միւգթէտիր պուլունտուղարը պիզզաթ միշահէտէ օլունմուշ տուր։

Ֆէնընը իսթիհքամ, եաղ մէվսիմինտէ թալիմ իթտիրիլիր, չէօյլէքի, տէօրթ նէֆէր եիկիրմի տագիդէ զարֆընտա պիր միւհէնտիսին եաբաճաղը գատար խթիհքամ ինչա իտերլեր, պու մէքթէպլէրտէ տէվամ իտէն

Հարցաղանց զգացումը դիտատոմ տա՞ն
Հարցաղանց զգացումը դիտատոմ տա՞ն
Հարցաղանց զգացումը դիտատոմ տա՞ն

— Ինչ է Հարցաղանց զգացումը դիտատոմ տա՞ն

Հարցաղանց զգացումը դիտատոմ տա՞ն

Հարցաղանց զգացումը դիտատոմ տա՞ն

Մատրիտ 11 յունիս.

Սէնատօ մէճլիսի, թարիզաթը բուհանիյէլերին եէնիտէն մէմալիքաթ իպգաարնա մէյալ օլան թէքլիֆի ըէտատ իյէմիշ տիր։

Փարիս 12 յունիս.

Միլլէթ մէճլիսի, թէնսիգաթը առքերիյէ իչին օլան զանունու ճէտիտին 37 ինճի պէնտինի գապուլ իյէմիշ տիր։ Պէնտի մէգքիւրուն ահքեամը, պիր ապէր, պէշ սէնէ սէֆէրատ, ատօրթ սէնէ իհթիյաթտա, քեզա պէշ սէնէ մէմլէքէթի օրտուտունատա վէ ալթը սէնէ տախի պու սէնէնին իհթիյաթ միքտարատ գալանագ տուր։

Թրուսիա սէֆիրի զօնթ տ'Ամիմ պու կիւն Մ. Թիէր իլէ թաամ իտէյօր։ Այէման ասքերլէրինին Ֆրանսատան չըգմալարը իչին այըլան մուխապէրաթա սուրէթի խօշնուտիյէտէ սէվամ օլունույօր։

Պէրլին 12 յունիս.

Կազէթ տը լա Գրօա նամ զազէթանըն զավլինճէ, պու սէնէ սեպտեմբեր այնտատա Ալէմանիա իմբէրաթօրիչնէ վիլիհթա վէրմէք Աւսթրիա իմբէրաթօրունա տիւշէյօր։

Բրէնա Հիւմպէրթ վէ բրէնսէս Մարկէրիթ Ֆրանգ Ֆօրթա եէնիշիշէր տիր։

Լօնտրա 12 յունիս.

Թարիզ զազէթասը պիր պէնտի մախսուս տէրճ իլէ, հիւքիւմէթի սէնիյէ, 1858 վէ 1862 իսթիդրաղարընին սինտիգատընա օլան վատարարը իճրա իթմէսինքճէ, եէնի պիր իսթիդրաղին աղաք հուսուլ պուլմամասը իւղէրինէ իսրար իյէյօր։

Վիէննա 11 յունիս.

Ռում էլի էսհամը	76. 75
Աւսթրօ—Օթման պանգա	139. 90
Գրէտի Աւսթրօ—Թուրք	121. 50
Անկլօ—Պանք	324. 50
Աճիս	109. 50

Մէտիրի մուխթէլիֆի վիւքէլա, Թունանդն ատմիր դարուլարընը սէյրի սէֆայինէ գոսպիտ գրինագ լայիհասընը գապուլ իյէմիշ տիր։

Փարիս 11 յունիս.

Ռումէլի էսհամը 178

Դավիէն սէօյլէնտիյինէ կէօրէ, Փարիս պանդասը, Ռում էլի չըմէն տը ֆէրլէրինին 600,000 էսհամընը բիյաչայա չըգարըլմասընը տէր էօնէք իյէմիշ, վէ մապայքսը տախի աթիզ սինտիգալարը թարաֆընատա գապուլ օլունմուշ իմիշ։

Մատրիտ 11 յունիս.

Միլլէթ մէճլիսինին էքսէրիյէթի, մէմալիքաթ զուհուրի իհթիմալաէն օլան հէր նէվի եէնի իսթիքրազը մէն իթմէք նիյէթի իլէ, նիզամնամէի տէվլէթաթ օլան պազը սէրպէսթիքլէրին իճրասընը մէնէ գարար վէրմիշ տիր։

Վաշինկթօն 10 յունիս.

Ամէրիգա խարիճիյէ նազիրը, հաֆէմ գօսիսիօնուն իճթիմասընդն 8 այ սօղրաեա պրագրամասը իչին Մէքիլթէրրանդն ատր մէյան իթտիյի թէքլիֆի գապուլ իթմէք մէյլ վէ նիյէթինտէ պուլունույօր։

ՍՄԻՐՆԱՅԻՑ

1872 Յունիս 31.

Լիրայի Օսմ. 100 դրչ. հիսապը իլէ.

Ինգիլիզ լիրասը	109— 5 փր.
Ֆրանսէզ ալթունու	86—38 »
Բօլ	89— 8 »
Գրամից ալթունու	51—18 »
Պէյազ Մէճիտիյէ (ֆարգը)	1—32 »
Պէշլիք վէ մէթալիք (ֆարգը)	105—15 »
Գաղէր	120—10 »
Գուրօն ալտնթասու եիւզտէ	1 1/2

ՂԱԼԱԹԱ ԲՈՒԱԶԱՐ

Մայիս 31	Ուրբաթ գիսամտը	59-33
Յունի. 1	Սապահ ալբլաը	59-22
» »	Սաաթ 4	59-19

1865 իսթիգրազը գուրուշ էնքիրմէ	366- —
1863 » » »	355- —
1869 »	315- —
Սօսիէթէ ժէնէրալ	12- 31
Գրէտի » գուրուշ էսքիք	16- 14
Շրմէնտրֆէր ատիմ	179- —

Սօսիէթէ Ամսթրօ Թիւրք 10. 80.
Թրամվայ 1305.
Սթամպօլ պանդասը ադսիօնլարը 1. 70.

ԷՐՄԷՆԻ ԳԱԹՕԼԻԿ ՄԻԻՆԱՁԱՍԸ

"Էրմէնի Գաթօլիք միւնազասը հադգընտա պիր Օսմանլը մէմուրունա խիթապէն պիր էճնէպի Գաթօլիկին եազըլը մէքթուպու "վահիպ օլան տիգգաթլա օգուտմուշտուր։

"Մէքթուպ սահիպինին գավլէնճէ, պիզ "էքքեարը ամմէյի էյրի "թարիգի սաբուրմազա, Օսմանլը "հիսիյաթընա տօղունմազա, վէ "պունու Քիւրսիի շէրիֆ իլէ Գաթօ"լիքլիյէ գարշը թահրիք իթմէյէ "վէ պու վէճհէյէ, միլլէթ իչինաէ "ճարի օլան իհթիլաֆը գուվվէթ"լէշտիրմէյէ "մէտար օլաճագ ըմիշտը։

Խնատաթը մէգքիւրէ կոսսըզ տըրլար։ Պիզ սահիպ մէքթուպու աճըրըզ քի, նիզամընտա ճէրէյան իտէն միւպահասաթը դայիտէլէրինի իսգաթը տէլայիլ իլէ սաղլամայօր։

Միւնազասայի մէգքիւրէնին իպթիտասընտան պէրու, Տէվլէթի ալիյէնին հուգուգունու բիշնազարը ամիգգաթա ալմըշըզ տըր։ Պիզ իսաս սա իմմիշիզ քի, հիւքիւմէթի սէնիյէ, սէլանիկի իգամ թարաֆընտան պիր ճէմաաթա իճա գըլընմըշ օլան իմթիյազաթը թատիլէ հիչ պիր հիւքիւմէթի էճնէպիյէյ միւսատատ իտէմէզ իսի։

Պիզիմ պահսընընը, իսգաթընը վէ մուգուսաթլար իւզէրինէ պինա գըլընմըշ տըր։

Փարիս ահանամէսի, ըէք սատէ օլան մէսէլէլէրտէ, Տէվլէթի ալիյէ թէպատասը օլան Գաթօլիքլէր իչին, ճէմաաթը թարաֆընտան ինթիխապ վէ թարաֆը հաղրէթի Շահանէտէն թատիգ գըլընան բաթրիյինատէն պաշգա պիր բուհանի հիւքիւմէթ թանընմազ։ Իշթէ պու պապատ, 1856 փետրուար խաթթը հիւմայունունատա պու էֆքեարը հավի օլան ճիւմլէլէր կէօրիլիւր քի, պատէհու փարիս ահանամէսինին 9 ունճու պէնտի իլէ թատիգ գըլընմըշ տըր։

"Իքինճի Սուլթան Մէհէմմէտ "թարաֆընտան Խրիսթիյան մէղհէպ"լէրինատ օլան ճէմաաթլարընա բաթ"րիգ վէ բիսգոպոսլարընա իթա օ"լունմուշ օլան նուֆուզու հիւքիւ"մէթ վէ անլերին խալէֆլէրի, նի"յաթը խայրիյէթ տիսարըմըզճա մէղ"քիւր ճէմաաթլարա թէէմին գըլը"նան հաղը ճէտիտ իլէ իմմիզաճ "իտէճէքլէր տիր։ Պու կիւնքի կիւն "մէրի իւլ իճրա օլան դավանիյնի "ինթիխապիյէնին թէտգիգ վէ մու"այէնէսինատէն սօղրա, բաթրիքլէրին "գայրը հայաթ իլէ նասպը գահատ"սի, միւսատատ օլան ֆէրմանը Այ"լէրինին միւնասիբճաթընա թաթպը"ղան տօղրուճա իճրա օլունաճագ"տը։ Բաթրիգլէր, մէթրաբօլիտ"լեր, սերբիսգոպոսլար, բիսգոպոս"լար, ըէհապին, տախիլի մէմուրի"յէթ օլուգլարը անտէ, Պապը ալի "իլէ, մուխթէլիֆ միլլէթլերին բու"էսայի բուհանիյէլերի պէյինինատ "ալէսսէվիյէ ճէրէյան իտէն ուսուլ "վէճհէյէ, եէմին իտէճէքլէր տիր։"

Սահիպի մէքթուպ, խաթթը հիւմայունուն ահքեամընը քէնտի պահսընա մուավին իմմիսի իլէ պէրապէր, "Ռէվէրսուրուս կոնգակընին անճագ բուհանիճէ հիւքմ իլէ "բիսգոպոսլարընն վէ բաթրիգլէրին սուրէթի ինթիխապը հաղգընտա օլան գավանիյնի միւնասիբճ տիր" տէր։

Ֆագաթ կոնգակընն իչ պու ահքեամը խաթթը հիւմայունուն ահքեամընա ղըստո վէ խիլաֆ տէյին մի տիր քի, խաթթը մէգքիւրատ, մէսէլէնին հալլու թէվվիյէ օլունաճաղը սուրէթի էմր ու թէնպիհ օլունմուշ տուր։

Գապիլ տիր քի, պիզէ չու կէօսթէրիլէճէք քի, Ֆիւրսիի շէրիֆ, մահզա "բուհանի ճիհէթի իլէ" ինթիխապ իլէ մէշղուլ պուլունույօր։ Պիզ օլ վագթթ ճէվապ վէրէպիլէճէյիզ քի, բաթրիգլէրէ վէրիլմիշ օլան ֆէրմանլար, կէրէք ճիւմանի վէ կէրէք բուհանի ահքեամլարը միւնասիբճ տիրլէր, վէ խաթթը հիւմայունատա թատիդ գըլընմըշ օլան ահքեամը մէգքիւրէ, միւմթէնի իհթիթաղէիր վէ եաիսատ մահվը նագապիլ տիր։

Շու ամիտէքի ճիւմլէլէր, պունու կէրէյի կիպի թատիդ իտէրլէր։

"Թահթը հիւմայէմատ օլարագ, "մէմալիքիմիզատ մուզիմ քեաֆիֆէի "Խրիսթիյան միլլէթլերէ վէ սայիր "զայրի միւսլիմ մէղհէպլերէ սօղ"բատան վէ սեկիֆլերիմիզ թարա"ֆընատան մուգատասէմ իմա օլուն"մուշ օլան քեաֆիֆէի իմթիյազաթ "վէ միւսատատաթը "բուհանիյէ" "թատիդ վէ իպգա օլունճագ "ատը։"

Պէնտի մէղքիւր ահքեամընճա, իմթիյազաթի վէ միւսատատաթը մէղքիւրէնին թատիլ վէ թէպտիլինէ հիչ պիր քիմսէ վարամազ։ Օլ թագտիրտէ, Իմպէրատուրուս կոնդակը, 1830 տա զամանը հաղրէթի Շահանէտէն Էրմէնի Գաթօլիք ճէմաաթընա վէ Խրիսթիյան տէվլէթլեր թարաֆընտան 1856 տա թատիդ գըլընմըշ օլան իմթիյազաթը բուհանիյէ վէ ճիւմանիյէյի տավա սուրէթինատ օլմայարագ մահվ իլէյօր։

Գիւրսիի շէրիֆ, պու վէճհ իլէ խաթթը հիւմայունուն շէրայիթի էսասիյէլերինի ճէրհ իթմէյի իլէ պէրապէր, փարիս ահանամէսի իւզէրինէ իսրար իտէրէք, պիթթատպի զաթը հաղրէթի Շահանէնին, Ռէվէրսուրուս կոնդակընը ըէստ իյէմէսինի մէմուլ իյէր իսի։

Պու մատատ պէօյլէճէ իսպաթ օլունաուզու հալտէ, Էրմէնի ըէհապին վէ հէմէֆքեարլարը իւզէրինէ օգունան ափօրօզուն մուստատաղ օլմասը հաղգընտա ազ չօղ միւճատէլէ իթմէյէ վէ պունուն գավանինի քիլիսէյէ միւվաֆիգ օլուպ օլմասընը թէֆթիշէ իհթիյաճ կէօրմէյիզ։

Պիզէ քեաֆի տիր իսպաթ իթմէյէ քի, պիզ Պապը Ալէնին պու մէսէլէտէ թուրթուրու թարիգ վէ մուամէլաթը միւվաֆիգը հաղդ ու հաղդանիյէթ տիր։

Լա Թիւրքի.

Ուսուլ վէ հուգուգու մուստատատգայի միլլէթ թէվֆիգան վուգու պուլան ինթիխապը միլի իւզէրինէ պա իրատէի սէնիյէ մէմուրիյէթի թատիդ վէ իլան օլունան Էրմէնի Գաթօլիքի բաթրիգի բիւթպէթլու էֆէնտիսինին աֆօրոզլու օլմասընտան պահոլէ, Պերատը ալ խսինին վէրիլմէմէսինի միւսթէտի Հասուն էֆէնտի թարաֆընդլը ընատ հէր նէ սէպէպ մէպնի իսէ, հէնուզ թահվիլի էֆքեար իտէմէյինէրին էճիպի ահվալը սադաթ իշթիմալը մալիմէլերինէ իլավէ օլմագ իւզրէ, սալը կիւնիւ Պէյ ինճինի ալիմանը Հիւմայուն սատատէթու էֆէնտի հաղրէթլերինէ արզուհալ վերտիքլերի, վէ էֆէնտիի միւշարիէյինին մագամը վէքեալէթատէն էլէսկի խոմիյզան մուճիսինճէ, ճէվապը բէտատ ալմըշ օլմուգլարը, վէ արզուհալը մէղքիւր իբի բահիպ իլէ ավամատան իքի քիշինին էսէրի սունի օլարագ գիյրինէ էքի պին պու գատար քիշինին արզուհալը ալը կիգի, պիր իմզա գօնուլմուշ օլատուգա մէրմի օլուպ, չու Հասունիսթալիք տէնիլէն շէյին նէ տեմէք օլատուգունու, վէ Լաս վէ նէմիլիճէսի նամալ պիր ֆիքրի սագիմի սատագամ տաիմ պուլունատուգունու չիմսիյէ գատար աղնամատարդ քիմսէ դալմամըշ իլէն, պէօյլէ պիր դաշ քիշինին էլէկիմ իսրատան այրըլամամագլա քէնտի հադգարընատա վէքիամէթ տամէթ իտէճէքլերէ պի իշլիթպահ պուլունմուշ տուր։

Հաղպիգ.

1082 ինճի Նիւմէրօտան պագըյէ.

Երբ որ խեղճ կղերը իրեն եկեղեցական զգեստները Նորոգելու անկարող կըլլայ ու Լատին քարոզչաց կը դիմէ որ պատարագի զգեստները շնորհուի իրենց. անոնց Լատինացի ձեւով պատարագի զգեստներ կը իրբկուի ու քիչ քիչ սովորութիւն կըլլայ ամեն տեղ Լատինացի զգեստով պատարագել։

Այնպէս որ հիմայ ոչ ոք կրնայ յանդգնիլ շուրջառով պատարագելու։

Ականատես անձ մը ասկէ տասուերկու տարի յառաջ Պարսկաստանի Ճարպատական գաւառի խոսրովապատ գիւղին մէջ ծերունի տարքեպիսկոպոս մը տեսած է Մարիսայա անունով որն որ իր տունը քաշուած կ'ապրէր ու ամենևին գիւղին մէջի ֆազդէացւոց եկեղեցին ոտք չէր կրնար կոխել։ Բնականապէս հետաքրքիր էր իմանալու թէ ով էր Մարիսայա եւ ինչ յանցանաց տէր որ իբրև արգիլեալ և նզովեալ, այն ծեր հատակին մէջ եկեղեցւոյ խորհուրդներէն զրկուած էր։ Թէպէտ ինք իր տանը մէջ կը պատարագէր, բայց արգիլուած էր ժողովրդեան անոր պատարագին ներկայ գտնուելու։ Այս ականատես անձը բաւական տարիներ Ֆազդէացւոց հետ յարաբերութիւն ունենալով, ճշդիւ ու լուն ներքին պատճառները կրցաւ վերահասու ըլլալ։ Մարիսայա Ֆազդէացւոց աղին պատրիարք մըն էր, որն որ թէ հոգեւորական ու թէ աշխարհական պատասխանատուութեան իրաւունքներն իր վրայ կը կրէր այս յարգելի անձը քրիստոնեական դպրոցը սորված էր ու մեր հանդուցեալ Սիլվիան և Շիշմանեան դերապայծառներուն աշակերտակից էր. բաւական դիտութիւն ու բնական յաջողակութիւն ունէր, որով իր ժողովուրդը անկախ ու առանց օտար միջամտութեանց կառավարել կուզէր։ Առջի ժամանակները երբ որ Փերբակատայի կողմանէ Դաղիացի քարոզիչներ Ֆազդէացի ժողովրդեան մէջ կը մտնեն, մեծաւ սիրով ու յարգութեամբ կընդունուին. և պատրիարքին հետ ալ միաբան ու միահաւան կընթանան. բայց դժբաղդաբար կը տեսնէ պատրիարքը որ ասոնք կուզեն իրենց Դաղիական բնաւորութեամբը անսանձ տիրել ամենուն վրայ ու ինքնիշխան դործել, առանց պատրիարքէն կախում ունենալու կամ անկէ հրամաններ ընդունելու։ Այս պէսք է գիտնալ որ միսիոնի դիւաւոր եղող մը օրն որ Բրէֆէթթօ Ամբոսիօլիքօ կը կոչուի, թէպէտ սոսկ քահանայ ալ ըլլայ, ամեն հա կուտոր եղած արտօնութիւնները Հռոմէն կը ստանայ, որով եպիսկոպոսի իշխանութեան կամ անկէ կախում ունենալու հարկաւորութիւն չունենար։

Գաղդէացւոց պատրիարքը Մարխասյան տեսնելով ասոնց ընթացքը, ուզած է որ իրմէ կախում ունենան քանի որ Գաղդէացւոց ժողովրդեան հետ յարաբերութիւն պիտի ունենան ու հետևապէս իր իշխանութեան ներքև ըլլան. բայց որչափ ծանր բան է Գաղիացւոյ մը Դաղդէացի մէկու մը իշխանութեան ներքև գըտնուիլ։ Բնականապէս տժգոհութիւնները աւելցած են, կռիւ ու ամբաստանութիւնները յաճախած են ու երկար տարիներ տևելէն ետքը, վերջապէս պատրիարքը հրաժարելու ստիպուած ու Սալմաստու Խոսրովապատ գիւղը իր աղգականաց տունը քաշուած է։

Բայց վրան եղած ամբաստանութեանց համար եկեղեցին չէր կրնար մնալ ու իրմէ յետոյ կոչումը կուզուէր, որն որ իր կենաց վերջի ժամանակները տալու յօժարեցաւ, Հռովմայ կարդադրութեանց հնազանդ ըլլալը ստորագրելով. ասով միայն կրցաւ հաշտուիլ, եկեղեցին մնալ և խոստովանանք ըլլալու արժանի ըլլալ։ Թեղճ ծերունին վեց ամիս չանցած իր 75 ամեայ կեանքը վերճարեց ու փառաւոր հանդիսութեամբ յուղարկաւորութիւն եղաւ, որմէ պիտի զրկուէր, եթէ այն ստորադրութիւնը չիտար. վասն զի շատ անգամ լսուած էր քարոզչաց բերնէն որ եթէ յետոյ կոչումը չիտայ ու չի հաշտուի իրենց հետ, եկեղեցական թաղմանէ պիտի զրկեն։ Թող տալով Պարսկաստան՝ անցինք Մուսուլ քաղաքը, Մալապարայ խընդրոյն պատճառաւ ծագած վէճը պատմելու։

Զգամագնիրար եղուչունտա Պէօյիւք Եէնի խանքն իթթիսալինտէ Ն. 31 Կիւմիւշկէրտան վէ դումբանեանքն մաղազասընտա սաթիլը։

1 Աղրը քիրէճսիզ մատամբօլ վէ խասալար հէր էնտէն։

2 Տէօրթ էնտաղէ էնինէ գատար չարշաֆիլրգլար։

3 Աղրը ամէրիգա տիմիլէրի։

4 Աղրը բաթիսթա կէօմիէքլիք։

5 Աղրը մէրմէր սավաշպուր։

6 Ղայէթ աղրը ամէրիգան պէզլէրի։

7 Տէօրթ էնտաղէ էնինէ գատար քէթէն չարշաֆիլրգլար։

8 Քէթէն կէօմլէքլիքլէր։

9 Քէթէն մէնտիլլէր։

Բաղարլրգ եօգ, պիր թօքտան էքսիք սաթիլմազ, մէճիտիյէ 21 դուրուշտան աղլիրը, 10 թօքտան ղիյատէ ալանա 0/0 4 սգօնթօնու վար տրը։ 3

Սթանպօլտա Պալըդ պազարընտա քեալին Նաֆիա խանքն իթթիսալինտէ Կամարական պիրատէրլէրի տիւքքեանընտա եէնիճէնին էն ալա ճինս թիւթիւնլէրինտէն խայլի մըգտար թիւթիւն պուլունուպ, վէ պա խուսուս իմթիյազ վատէսինէ տախի աղ միւտտէթ գալտրդը ճիհէթլէ, պու արա թիւթիւն ֆիւրուխթի իչին մախսուսէն աչըլան մաղազալարդն թիւթիւնիւնտէն ալա ճինս վէ իչի պայաղը իւսթիւ ալա թիւթիւն գօնուլմուչ եաքմա բաքէթլէր թիւթիւնիւ օլմայըպ ղայէթ էհվէնիյէթլէ, վէ կէրէք պօճա վէ կէրէք եաբրադ միւչթէրիներին կէօղիւ էօնիւնտէ քէսիլմէք չարթը իլէ սաթըլաճաղը, վէ միւամայիլէյն պիրատէրլէր, միւչթէրիլէրի հէր վէճէյլէ խօշնուտ իտէպիլէճէքլերի իլան օլունուր։ 27

Ալէա վէ խալիս Գըպրըս գումանտարիա չարապը, օն պէշ սէնէլիքտէն օթուզ սէնէլիյինէ գատար էսկի օլարագ, քէյֆիզիզլիքտէն գալգան զայֆիլարա գուվվէթ, վէ միտէյի տիւպէլթիպ, թաամը հազմ իթթիրիր, վէ իչտահ աչար օլտուղունտան, ալէա պիր մուալիճէ օլտուղու ամմէյէ մալիում տիւր։

Մէգքիւր չարապ Մ. Վիչէնցօ Ծանէնինին Պէյօղլունտա 77 Ն. էճզաճը տիւքքեանընտա, քէզալիք քէօրրիւ պաշընտա Ն. 7 վէ 8 էճզա մաղազալարընտա սաթըլմագտա տրը։

ԵՊԻԿՏԵՏԵԱՑ ԻՄԱՍՏԱՍԻՐԻ
ԱՌԱԾՔ ԲԱՐՈՅԱԿԱՆՔ
Թարգմանեց.
Հ. Բառնաբաս Վ. Եռայեան.
ՎԵՆԵՏԻԿ Ս. ՂԱԶԱՐ

Եպիկտետոս փիլիսոփային իմաստասիրութեանը բովանդակութիւն կրնայ համարուիլ այս չքնաղ գրքոյկը, որուն մէջի առածներէն շատը կարծես թէ քրիստոնէի մը գրչէն ելած են եւ մեծ պատիւ կ'ընեն հեթանոս փիլիսոփային։ Հայերէն գրաբար թարգմանութիւնն ալ իւր պարզ եւ ընտիր ոճովը աւելի ախորժելի կ'ընէ սոյն գրքուկիս ընթերցումը։ Կը գտնուի ամէն գրավաճառաց քով։ Գին 1 ֆր. 75 սան։

ՍԱՀԻՊ ՄԷՍՈՒԼՈՒ ՂԱԶԷԹԱ
ՅՈՎԱԿԻՄ ԹԻԼՊԷՆՏՃԵԱՆ

Ի ՏՊԱՐԱՆԻ
ՍԱՄՈՒԷԼ Ղ. ՊԱՐՏԻԶՊԱՆԵԱՆ
ԵՈՒՍՈՒՖԵԱՆ ԽԱՆ ԹԻԻ 2

ԺԱԳ ԱԼԷՔԵԱՆ

ԱՄԷՐԻԳԱ ԷՃԶԱԼԱՆԷ Վ. ՏԷՐՕԶԻԹՕՍՈՒ

ԻՕԹԱՆՊՕԼ ԵԷՆԻ ՃԱՄԻ ՏԷՐՈՒՆԻՆՏԷ ՆԻՒՄԷՐՕ 16

Նէրէք մէղքիւր մաղազատա այրճա պիր տէ եէնի էճզախանէ քիւշատ վէ թախսիսի իլէ թազէլէյի վէ էհվէնլիյի ճէհէթլէ միւչթէրիլէրինի խօշնուտ իտէճէք սուրէթտէ հէր նէվի էճզալար սաթըլմագտա վէ կէրէք Կօսգատա 111 նիւմէրօլու էճզահանէտէ իսէ, կէրէք բէրէքէնթէ, վէ կէրէք եէքիւն օլարագ, հէմ պահաճա էհվէն, վէ հէմ ատլա հիյլէսիզ օլմագ չարթը իլէ, աթիտէքի էճզալար ֆիրուխթ օլունմագտա տրը։

Զէլիկ չուրուպլարը էնայի թիւրլիւսիւ, քէզալիք չէնիք չարապլարը, պալըդ եաղլարը, չիզօլաթալար, իքսիրլէր, մատէն սուլարը, գընապընա չարապլարը քեաֆֆէսի չէնիք օլմագ գավլիյէ. մտէյէ գուվվէթ վէրիճի Գաղաօ գահվէսի, ալա չիզօլաթալար, հէր նէվի պօրտօ չարապլարը, մատէն սուլարը, վէ հիչ պիր հիյլէսի օլմայան պիրինճի պալըդ եաղլարը. քէզալիք գօգուլու էշնալար, գասըդ պաղլարը, գօրսէ, քէչի մէմէսի, թէնգիյէլէր, տիւրլիւ տիւրլիւ պաղլար, վէ հէր տիւրլիւ գարը վէ երքէք խասթալըգլարը իչին հէր նէվի էլաթլար, Ամէրիգան կէվրէյի հէր ճինտէն գըյէ իլէ վէ գութու իլէ պուլունտուղու վէ սայիր տիւքքեանլարտան էհվէն ֆիյաթ իլէ սաթըլտրդը իլան օլունուր։

Քէզալիք էօքսիրիւկ իչին եէնի ինտաս օլունմուչ օլան չուրուպլարտան մատտա բէք չօգ բրօվալար իլէ ֆայտալը օլտուղու թաստիդ օլունմուչ, իսալիս վէ թազէ սարարնա չուրուպլարը պուլունուպ, կէրէք Ասիթանէտէ պուլունան էճզաճրլարա, վէ տաչրալարտա պուլունան էճզաճը վէ հէքիմլէրէ զայէթ էհվէն ֆիյաթլէ սաթըլմագտա տրը։

Մէղքիւր քեաֆֆէյի ֆիրուխթ օլունան էճզալար վէ ալաթլար, կէրէք Լօնտրանդն էն մէշհուր ֆապրիգալարընտան Ժ. Գուրլինկ ֆապրիկասընտան, վէ կէրէք Պէրլինտէ, Միլանտա, Վիէննատա, Փարիստէ վէ Իթալիատա պուլունան մէշհուր ֆապրիգալարտան կէթիրիլմէքտէ տիր։

Եէնիճամի այաբը. Ալաթու.	Վաբոր. Նօ.	
		ՇԻՐՔԷԹԻ ԽԱՑՐԻՑԷ
		1872 Մայիս 1 Բաղար էրթէսի կիւնինէ իթիպարէն.
		ԵԷՎՄԻՑԷ ՔԷՕԲՐԻՒՑԷ ԻՆԷՆ ՎԱՌՕՐԼԱՐ
		ՐՈՒՄԷԼԻ ՎԷ ԱՆԱՏՕԼ ԳԸՑԸԼԱՐԸՆ ՊԻՐԼԻԲՏԷ
10 30	1	Եէնիմահալլէտէն Պէօյիւք. Թարապ. Պէյդ. Եէնիք. Միրկի. Հիսա.
11	23	Եէնիմահալլէ. Մէզար. Պէօյիւ. Թարա. Եէնի. Պօյաճ. Ր. Հիսար. Պէպէ.
11 45	2	Եէնիմահալլէտէն Պէօյի. Թարապ. Եէնի. Միրկ. Հիս. Պէպէք.
12 45	22	Մէզար. Պէօյիւ. Թարապ. Եէնիք. Սթէնե Միրկ. Ր.Հիս. Պէպէ. Արնա.
1 15	20	Ր. վէ Ա. Գավագ. Մէզար. Պէօյիւգ. Թարապ. Եէնիգ. Միրկ. Ր. Հիս. ճումա. 1 1/2 տա.
2 15	18	Եէնիմ. Մէզար. Պէօյիւ. Թարա. Եէնի. Պօյաճ. Ր. Հիս. Պէպէ. Արնա. Օրթ. Պէշիկ. ճում. մատա.
3 30	23	Եէնիմ Պէյիւք. Թարապեա Եէնի. Սթէն. Միրկ. Ր. Հիս. Պէպէգ. Արնա. ճում. 3 1/4 Օրթա. Պէշիկ. տախի օղրայարագ.
4 30	22	Պէօյիւ. Թարա. Եէնիդ. Սթէն. Միր. Ր. Հիսար Արնա. Օրթա. Պէշիկ.
5 30	2	Պէօյիւ. Թարապ. Եէնիդ. Միրկ. Ր. Հիս. Պէպէ. Արնա. Գուրուչ. Օրթա. Պէշիկ.
6 30	4	Եէնիմա. Պէօյիւ. Թարապե. Պէյդ. Եէնիդ. Միրկ. Գանլ. Ր. Հիսար Գանտիլ. Արնավ. Պէյլէր Օրթա. Գուզկ. Պէշիկ. Իսկ.
8 30	23	Եէնիմ. Մէզար. Պէօյիւ. Թարապ. Պէյդ. Եէնիք. Պօյաճ. Ր. Հիսա. Պէպէ. Արնա. Օրթա. Պէշիք. Գապաթ.
9 30	11	Մէզար. Պէօյիւք. Թարապ. Եէնիք. Սթէն. Միրկ. Ր. Հիս. Արնավու. Գուրուչ. Օրթա. Պէշիք.
		ԱՐՆԱՎՈՒԹՔԷՕՑ ԹԱՐԻԳԻ
11	15	Արնա. Գուրուչ. Գուզ. Պէշիկ. ճում. մատա.
11 30	6	Արնա. Գուրուչ. Օրթա. Պէշիկ.
12	5	Արնա. Գուրուչ. Օրթա. ճումաալարը Պէշիկ. Գապա.
12 30	11	» » » Պէշիկ. Գապա.
12 30	15	Պէշիկթաշ Գապաթաշ ճում. մատա.
1	1	Արնա. Գուրուչ. Օրթա. ճումաալարը Պէշիկ. Գապաթ.
1 30	15	Պէշիկթաշ Գապաթ. ճում. մատա.
1 30	6	Արնա. Գուրուչ. Օրթա. Պէշիկ. Գապաթաշ.
2	5	Արնա. Գուր. » ճում. Պէշիկ. Գապա.
2 30	11	» Գուրուչ. Օրթա. Պէշիկ. Գապաթ.
2 30	15	Պէշիկ. Գապաթ. ճում. մատա.
3 45	6	Արնա. Գուրուչ. Օրթա. Պէշիկ. Գապա.
4 15	20	Արնա. Գուրուչ. Գուզ. Պէշիկ. Գապա.
5	15	Արնա, Պէյլէր. Օրթա. Գուզկուն. Իսկ. Գապաթ.
7	5	Արնա. Գուրու. Օրթա. Պէշիկ. Գապա.
10	6	Արնա. Վանիդ. Պէյլէր. Գուզ.
11	5	» տօղրու. Քէօրրիւյէ.
		ԱՆԱՏՕԼ ԹԱՐԻԳԻ
12	21	Պէյդ. Բաչա. Գանլ. Ա. Հիս. Գանտ. Վանի. Զէնկ. Պէյլէր. Գուզկ.
12	4	Վանի Զէնկ. Պէյլէր. Գուզ. Գապա.
12 45	28	Պէօյիւ. Պէյդ. Բաչապ. Գանլ. Ա. Հիս. Վանի. Զէնկէլ. Պէյլէր. Գուզկունճուգ.
2	25	Պէօյիւ. Թարապ. Պէյդ. Բաչապ. Գանլ. Ա. Հիս. Գանտ. Վանի. Զէնկէլ. Պէյլէր. Գուզկ.
3 30	17	Պէօյի. Պէյդ. Բաչա. Բիֆթաթբաչամ. Գանլ. Ա. Հիս. Գանտ. Վանի. Զէնկէլ. Պէյլէրպէյի ճումաալարտան մատա.
8 30	21	Պէօյիւք. Պէյդ. Բաչա. Գալը. Ա. Հիս. Գանտ. Վանիդ. Զէնկէլ. Պէյլէր. Գուզ. Իսկ. ճումաալարը Բիֆթաթբա.
		ԵԵՎՄԻՑԷ ՔԷՕԲՐԻՒՑԷՆ ՊՕՂԱԶ ԻԶԻՆԷ ՐՈՒՄԷԼԻ ՎԷ ԱՆԱՏՕԼՈՒ ԳԸՑԸԼԱՐԸՆ ՊԻՐԼԻԲՏԷ
1 15	4	Գապա. Իսկ. Պէշիկ. Գուզկ. Օրթա. Պէյլէր. Արնա. Գանտ. Ր. Հիս. Գանլ. Միր. Եէնի. Պէյդ. Թարապ. Պէօյիւ. Նէնիմ.
1 30	23	Պէշիկ. Օրթա. Արնա. Պէպէք Ր. Հիս Միրկ. Սթէն. Եէնի. Թարապ. Պէօյիւքտէրէ Մէզարպ. Եէնիմ.
2 45	22	Գապ Պէշիկ. Օրթ. Արն. Պէպ. Ր. Հիս. Միրկ. Եէնի. Թարա. Պէօյիւք.
4 30	25	Պէշիկ. Օրթա. Գուրու. Արնա. Պէպէ. Ր. Հիս. Պօյաճ. Եէնի. Պէյգօզ Թարապ. Պէօյիւ Մէզար. Եէնի.
5 30	5	Իսկ. Պէշիկ. Գուզկ. Օրթա. Պէյլէր. Զէնկէլ. Վանի. Պէպ. Արնա.
6	21	Պէշի. Օրթ. Պէյլ. Արնա. Գանտ. Հիս. Միր. Եէնի. Թար. Պէօյի. Մէզար.
7 30	11	Պէշ. Օրթ. Արնա. Հիս. Միրկ. Եէնի. Թարա. Պէօյիւ. Մէզար.
8 45	2	Արնա. Պէպ. Հիս. Միրկ. Եէնի. Թարա. Պէօյիւ. Մէզարպ. Եէնիմա.
9 30	1	Ր. Հիս. Պօյաճ. Եէնիդ. Պէյդ. Թարապ. Պէօյիւ. Եէնիմ.
10	22	Եէնիք. Թարա. Պէօյիւ. Մէզար. Եէնիմ. Բաղալար
10 15	23	Օրթա. Պէպ. Ր. Հիս. Միրկ. Սթէնե. Եէնիդ. Թարապ. Պէօյի. Եէնիմա. ճիւմա մատա.
10 30	18	Պէշիք. Գու. Արնա. Ր. Հիս. Պօյաճ. Եէնիդ. Թարապ Պէօյիւ. Եէնիմ.
10 45	20	Օրթա. Պէպ. Հիս. Միրկ. Սթէն, Եէնիք Թարապ. Մէզար.
11 15	25	Պէպէ. Ր. Հիս. Միրկ. Եէնիք. Թարապ. Պէօյիւք. Եէնիմահալլէ.
		ԱՐՆԱՎՈՒԹՔԷՕՑ ԹԱՐԻԳԻ
12	15	Պէշիկ. ճումա. մատա.
12 15	1	Պէշիք Օրթա. Արնա.
12 45	6	Պէշիկ. Օրթ. Արնա.
1	15	Պէշիկ. ճումա. մատա.
1 15	5	Պէշիկ. Գուրու. Արնա.
1 45	11	Տօղրու Արնա.
2	15	Պէշիկ. ճումա. մատա.
2 45	6	Պէշիկ. Արնա.
3 30	20	Պէշիկ. Օրթա. Գուրուչ. Արնա.
9 15	6	Պէշիք. Օրթա. Գուրուչ. Արնա. Վանիք.
10	5	Գապաթ. Պէշիկ. Օրթա. Գուրուչ. Արնա.
11 15	6	Գապա. Պէշիկ. Օրթա. Գուրուչ. Արնա.
11 45	5	Պէշիկ. Գուզկ. Արնա.
11 45	11	Օրթա. Գուրուչ. Արնա.
12	15	Պէշիկ. Օրթա. Գուրու. ճումաալարտան մատա.
		ԱՆԱՏՕԼ ԹԱՐԻԳԻ
2 30	2	Իսկ. Գուզ. Պէյլէր. Զէնկէ. Վանի. Գանտ. Ա. Հիս. Գանլ. Բաչա. Պէյդ. Պէօյիւք. ճումաալարը Բիֆթաթբաչա.
3 30	15	Գապաթ. Պէշիկ. Իսկ. Գուզ. Պէյլէր. Զէնկ. Վանի. Պէպ. Արնա.
9	15	Գապա Պէշիկ Գուզ. Պէյլէր. Զէնկէլ. անտէն տօղրու քէօբրիյէ.
9 45	28	Գուզ. Պէյլէր. Զէնկէլ. Վանի. Գանտիլ. Ա. Հիս. Գանլ. Բաչապ. Պէյդ Թարապ Պէօյիւ. ճում. կիւնլէրի սաաթ օնտա.
10 30	17	Պէյլէր. Զէկէ. Վանի. Գանտիլ Ա. Հիս. Գանլ. Բիֆթաթ. Բաչապահճէ Պէյդ. Պէօյիւք ճումաա մատա.
10 30	15	Գապաթ. Գուզկ. անտէն տօղրու քէօբրիյէ ճումաա մատա.
11	21	Գուզկ. Պէյլէր. Զէնկ. Վանիք. Ա. Հիս. Գանլըճ. Բաչա. Պէյդօղ.
11 30	4	Գապաթաշ Գուզկ Պէյլէր. Զէնկէլ. Վանիքէօղ.